

ՀԱՐՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ Ա. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՇՄԻ ՄԱՍԻՆ

24) Փոխնակ մայրութեամբ
ծնուած Երեխան կը մկրտուի:

Մեր Եկեղեցին տակաւին պաշտօնական տեսակէտ չէ արտայայտած փոխնակ մայրութեան վերաբերեալ, մինչդեռ Կաթոլիկ, Ռուս, Պուլկար, Յոյն Ուղղափառ Եկեղեցիները դատապարտած են մարդկային վերաբարողականութեան թեխնիկական միջամտում՝ այս երեւոյթը նոյնպէս դիտարկելով իբրև քրիստոնէական ընտանիքի եւ արարչապարզել կեանքի մասին պատկերացումներուն հակառակ:

Ասիկա ժամանակակից աշխարհին եւ Եկեղեցոյ ուղղուած մարտահրաւէր է, երբ առօրեայ կեանքի պայմանները կը ստիպեն ամուսնացած զոյզին զաւակ ունենալու խնդիրը լուծել այդ ճանապարհով:

Ի՞նչ է փոխնակ մայրութիւնը:

Երբ ամուսիններէն կ'առնեն ըեղմնաւորուած ձուարջիջը եւ կը տեղադրեն այլ կոնջ մը արգանդին մէջ: Պտուղը չի կրեր փոխնակ մօր ժառանգական տեղեկութիւնը, ինն ամիս կը կրէ ուրիշի երեխային՝ ծնուելէ ետք երեխան կը յանձնէ իր կենսարանական ծնողներուն:

Մէկ կողմ ձգելով խնդիրին Աստուածաբանական, բարոյական հոգեբանական, ընտանեկան եւ այլ դիտանկիւնները՝ փորձենք պատասխանել այս հարցին: Ի վերջոյ՝ այսօր հայերու մօտ արդէն այս միջոցով ծնած երեխաներ կան, որոնց մկրտելու կամ չմկրտելու հարցը առկաի է: Անկախ ամէն ինչէ, աշխարհ եկած իւրաքանչիւր զաւակ...

ՀՈԳԵՒՈՐ ԽՈՂՎՐԴԱՏՈՒ

Ի՞նչ բանի մէջ կը կայանայ Սատուծոյ մեծութիւնը

Սատուծոյ մեծութիւնը չի կայանար իր ամենակարողութեան մէջ, այլ իր ամենահաս սիրոյն մէջ: Սատուծոյ սէրը կը հասնի վիրաւոր բոլոր սիրտերուն: Սատուծոյ մեծութիւնը չի կայանար իր ամենագիտութեան մէջ, այլ՝ անոր մէջ, որ ան գիտէ մեր հոգիին վիշտը եւ կը կարեկցի մեզի: Մեծ մարդիկը անոնք են որոնք կարեկցի գիտեն, որոնք իրենց նմանը գետնէն բարձրացնել գիտեն: Յիսուս այդպիսի մեծութիւն մըն է: Ան բարի Սամարացիի անուան տակ, խոնարհեցաւ գետին եւ վեր բարձրացուց զայն մեղի փոշիէն: Քահանան այդպիսի բան չըրաւ: Քահանան կարգ ուներ բայց սիրտ ու գուր չուներ: Ան նամբան շեղեց ու գնաց, ինք՝ որ կոչումը ուներ ուրիշները նամբու բերելու:

ՄԻԱՍՆԱԲԱՐ ԱՂՕԹԵՆՆՔ

Ամենակալ Տէր, ազատարար մարդկութեան, դուն որ աշխարհ եկար փրկութեանս եւ ազատութեանս համար, հեռացնուր ինձմէ հպարտութիւնը, որպէսզի դասակից չոլլամ անկեալ Արուսեակին, հեռացնուր ինձմէ փառասիրութիւնը, որպէսզի շդառնամ մեղսակից փառասէր Չարին: ԱՍԵՆ

Սիրելի ընթերցող, ԾՐԱԳ բերքը ամէն Կիրակի կը բաժնուի մեր ժողովուրդին, Եկեղեցիներու բանկալին մօս: Նաև՝ Facebook-ի վրայ փնտուել «Jerak կամ ՃՐԱԳ», ապա սեղմել «Like»ը, կարդալու կամ անդագրուելու համար:

ՀԱՍՑԵ.

ՃՐԱԳ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ - ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ - Bourj-Hammoud,
P.O.Box 80810 - Tel/Fax:01-258300 - facebook.com/jerak.jrak ՃՐԱԳ բերք

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ԲՈՒ ԽՈՍՔԻ ԻՄ ՈՅԵՐՈՒՄ ՏՐԱԳ Է ՈՒ ԻՄ ՇԱՒԻՆԵՐՈՒՄ ԼՈՅ
(Ա.119.105)

ԺԱ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ 2018

ԹԻՒ 47

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՅՈՒՄՆԵՐ

Ես.36.1-9: Ա. Թա. 1.1-10:

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒՏԱՐԱՆԸ ԸՆՏ ԴՈՒԿԱՆՈՒ 12.13-31

Ժողովուրդէն մէկը Յիսուսի ըսաւ. «Վարդապետ, ըսէ՛ եղօրս, որ մեր հօր ձգած ժառանգէն իմ բաժինս տայ ինձի»: Յիսուս պատասխանեց. «Ո՛վ մարդ, ո՞վ զիս դատաւոր կամ իրաւոնքի բաժանարար կարգեց ձեր վրայ»: Ապա դառնալով ժողովուրդին, շարունակեց. «Նայեցէ՛ եւ զգուշացէ՛ ազահուրեան բոլոր տեսակներէն, որովհետեւ մարդու մը կեանքը կախեալ չէ իր ամբարած հարատոքնենէն»:

Յիսուս անոնց առակ մըն ալ խօսեցաւ եւ ըսաւ. «Հարուստ մարդ մը կար, որուն արտերը առաստ բերը տուին: Ան ինքնիրեն կը մտածէր ու կ'ըսէր. Ի՞նչ ընելու են, որովհետեւ հունձքս ամբարելու համար շտեմարաններուն մէջ տեղ չմնաց: Այո՛, զիտեմ ինչ պիտի ընեմ: Պիտի քակեմ շտեմարաններս, աւելի ընդարձակները պիտի շինեամ եւ հոն ամբարեմ ցորենս եւ ամբողջ բերքերս: Ապա ես ինձի պիտի ըսեմ. Ո՛վ մարդ, քանի որ երկար տարիներու համար ամբարած հարատոքիւն ունիս, հանգիստ ըրէ՛. Կեր, իսմէ՛ եւ որպահացիր»: Բայց Աստուած ըսաւ իրեն. «Անմի՛տ մարդ, այս զիշեր իսկ հոգիդ քեզմէ պիտի առնեն. որո՞ւն պիտի մնայ պատրաստած»: Եւ Յիսուս եզրակացուց. «Նոյնին է պարագան բոլոր անոնց, որոնք միայն իրենց անձերուն համար հարապութիւն կը դիզեն, փոխանակ Աստուած կը կերակրէ զանոնք: Աստուած պիտի չկերակրէ՝ ձեզ, դուք՝ որ Աստուած աչքին թոշուններէն գերազանց եք: Մտահոգուիլը որեւէ ձեւով ձեր կեանքը կ'երկարէ՛: Եթէ նուազոյն բանը չէք կրնար ընել, ինչո՞ւ որենն որիշ բաներով կը մտահոգուիք:

Ապա Յիսուս իր աշակերտներուն ըսաւ. «Մի՛ մտահոգուիք ձեր ապրուստին համար, թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ո՞չ ալ ձեր մարմիններուն համար, թէ ի՞նչ պիտի հազմիք: Որովհետեւ կեանքը աւելի կարեւոր է քան ուտելիքը, եւ մարմինը աւելի կարեւոր՝ քան հազուատը: Դիտեցէր ազուանները, որոնք ո՞չ կը սերմանեն, ո՞չ շտեմարաններ ունին եւ ո՞չ ամբարներ, սակայն Աստուած կը կերակրէ զանոնք: Աստուած պիտի չկերակրէ՝ ձեզ, դուք՝ որ Աստուած աչքին թոշուններէն գերազանց եք: Մտահոգուիլը որեւէ ձեւով ձեր կեանքը կ'երկարէ՛: Եթէ նուազոյն բանը չէք կրնար ընել, ինչո՞ւ որենն որիշ բաներով կը մտահոգուիք:

ՅՈՒԼԻԱՆԵ

Բնիկ նիկոմիդացի, դուստրն էր Ափրիանոս մեծ իշխանին, որ հեթանոս էր եւ կ'ուզէր կնութեան տալ զայն Ելեսիոս անունով Սինկոհիտիկոսին: Յուլիանէ, որ հօրմէն գաղտնի ընդունած էր քրիստոնէութիւնը, չուզելով հեթանոսի կին ըլլալ պատրուակեց, թէ ինք կը փափաքի միայն Եպարքոսի տիկին ըլլալ: Իսկ երբ Ելեսիոս իիչ ետքը տիրացաւ այդ դիրքին, Յուլիանէ պարզեց իր բուն նպատակը՝ քրիստոնէութեան պահանջ դնելով: Այն ատեն հայրը եւ Ելեսիոս միասին իրենց ցասումին առարկայ ըրին կոյսը, ամենասաստիկ տանջանքներու մատնելով եւ յետոյ գլխատել տալով զայն իր շնորհիւ քրիստոնէութեան դարձած շատերու հետ: Սոփիա անունով բարեպաշտ կին մը ամփոփեց սրբուիին նշխարները: Ս. Յուլիանէ կոյսին յիշատակի տօնը կը զուգադիմութեան մեջ գետեղուած յատուկ աղօթքով կը յիշուին ննջեցեալ եւ կենդանի հաւատացեալները, յիշատակելու յատուկ իրնդրանքով՝ «Յիշեա՛ Տէր եւ զհոգի ծառայիս քո (այս անուն), եւ ողորմեա՛ նմա ըստ մեծի ողորմութեան քում եւ հանգո՛ այցելութեամբ ի լոյս երեսաց քոց»: Իսկ եթէ կենդանի է «Փրկեա՛ զնայամենայն որոգայթից հոգւոյ եւ մարմնոյ»: Աղօթք եւ յիշատակում ինդրողներուն համար եւս պատարագիչը Աստուծմէ կը հայցէ ըսելով՝ «Յիշեա՛ Տէր եւ զայնոսիկ որք յանձնեցին մեզ յիշատակել յաղօթս, զկենդանիս եւ զհանգուցեալ, եւ կառավարեա՛ զկամս հայցմանց նոցա եւ զմերս, ընդ ուղղորդն եւ որ լին է փրկութեամբ»: Ննջեցեալներուն ազգականներուն եւ հարազատներուն ինդրանքով միայն, եկեղեցին Կիրակիօրերուն Պատարագի աւարտին կը կատարէ հոգեհանգստեան յատուկ պաշտօն՝ անոնց հոգիներուն խաղաղութեան համար, այլապէս եկեղեցին իր կողմէ ճշդած մեռելոցի օրերուն կը յիշէ զանոնք միասնաբար հին եւ նոր, յայտնի՝ թէ անյայտ բոլոր ննջեցեալները:

Սարմու 109

Իմ սիրոյս փոխարէն կը չարախօսեն ինծի դէմ, մինչ ես իրենց համար կ'աղօթեմ: Բայց դուն, ով Տէր, իմ Տէրս, օգնէ՛ ինծի ինչպէս վայել է անունդ, ազատէ՛ զիս, որովհետեւ բաղցը ես դուն եւ ողորմած: Վշտահար եմ ու չքաւոր, եւ վիրաւոր է սիրտս: Օգնէ՛ ինծի Տէր իմ Աստուծած, փրկէ՛ զիս, դուն որ համակ սէր ես բող մարդիկ գիտնան, թէ դուն ըրիր ասիկա, թէ դուն փրկեցիր զիս Տէր: Թող անոնք անիծեն, դուն օրինէ՛ զիս. թող անոնք վրաս յարձակին եւ ամօթահար ըլլան, իսկ ես՝ քու ծառադ, թող ուրախանամ:

ՀԱՐՑՈՒՄ ՊԱՏԱԽԱՎԱԾ ԲԱԺԻՆ

**ՆՆՋԵՑԵԱԼՆԵՐՈՒ ՅՈԳԻՆԵՐՈՒ ՅԱՍԱՐ
ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՅՈԳԵՐԱՍԱԳԻԱՏ
ԿԱՏԱՐԵԼԸ ՃԻՇԴՆ Է**

Հաւատացեալները պարտաւոր են աղօթել իրենց ննջեցեալներու հոգիներուն համար, որպէսզի մատուցւող Ս. եւ Անմահ Պատարագի խորհուրդին ընդմէջէն, ննջեցեալ եւ ողջ հաւատացեալները հոգեպէս իրարումիանան Քրիստոսով՝ Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՆ շնորհիւ իրագործուած: Պատարագի ընթացքին, պատարագամատոյցին մէջ զետեղուած յատուկ աղօթքով կը յիշուին ննջեցեալ եւ կենդանի հաւատացեալները, յիշատակելու յատուկ իրնդրանքով՝ «Յիշեա՛ Տէր զհոգի ծառայիս քո (այս անուն), եւ ողորմեա՛ նմա ըստ մեծի ողորմութեան քում եւ հանգո՛ այցելութեամբ ի լոյս երեսաց քոց»: Իսկ եթէ կենդանի է «Փրկեա՛ զնայամենայն որոգայթից հոգւոյ եւ մարմնոյ»: Աղօթք եւ յիշատակում ինդրողներուն համար եւս պատարագիչը Աստուծմէ կը հայցէ ըսելով՝ «Յիշեա՛ Տէր եւ զայնոսիկ որք յանձնեցին մեզ յիշատակել յաղօթս, զկենդանիս եւ զհանգուցեալ, եւ կառավարեա՛ զկամս հայցմանց նոցա եւ զմերս, ընդ ուղղորդն եւ որ լին է փրկութեամբ»: Ննջեցեալներուն ազգականներուն եւ հարազատներուն ինդրանքով միայն, եկեղեցին Կիրակիօրերուն Պատարագի աւարտին կը կատարէ հոգեհանգստեան յատուկ պաշտօն՝ անոնց հոգիներուն խաղաղութեան համար, այլապէս եկեղեցին իր կողմէ ճշդած մեռելոցի օրերուն կը յիշէ զանոնք միասնաբար հին եւ նոր, յայտնի՝ թէ անյայտ բոլոր ննջեցեալները:

ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒ ԽՐԱՏՆԵՐԸ

**ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒ ԽՐԱՏՆԵՐԸ
ԱՊՈԹՈՂ ՄՈՐ ՄԸ ԶԱՒԿԸ ԶԻ
ԿՈՐՍՈՒԻՐ**

Ինչպէս քանդակագործը կրնայ անտառ քարի մը կտորը տաեւ եւ զայն վերածել գեղեցիկ պատկերի մը, այնպէս ալ, մայր մը կրնայ իր զաւակին անտառ հոգին տաեւ եւ արտասուախառն աղօթներով եւ Աստուածահանոյ յորդուներով ու խրատներով՝ զայն փոխակերպել Քրիստոսի պատկերին: Արդարեւ, աղօրող մայրը քանդակագործ մըն է, որուն առաքինութիւնն է՝ Քրիստոսի պատկերը դրումել իր զաւակներուն հոգիին մէջ:

Ուստի, որքա՞ն կարեւոր է աղօրող մայր ըլլալը: Որքա՞ն կարեւոր է, որ տունի մը մէջ աղօրող մը կամ աղօրողներ ըլլան: Ընտանիքի մը որուն մայրը աղօթի նուիրուած է՝ այդ ընտանիքը հաստատ կը մնայ: Զաւակ մը, որ աղօրող մայր ունի՝ չի կորսուիր, եւ եթէ կորսուի՝ դարձեալ կը գտնուի: Զի մոլորիր, եւ եթէ մոլորի՝ դարձեալ ուղղութեան կու գայ: Զի հեռանար երկինքի նամբէն, եւ եթէ հեռանայ՝ դարձեալ այդ նամբուն կը դառնայ:

Տուն մը որուն մայրը աղօրող է՝ հոն ապահովութիւն եւ խաղաղութիւն կը տիրեն: Եթէ այդ տան մէջ փոխանին մը պատահի՝ Աստուծ օգնութեան կը փութայ: Եթէ մահ ըլլայ՝ Սուրբ Հոգին իր միջիբարութիւնը կը հեղու տան սգաւոր անդամներուն վրայ:

Սիրելի մայրեր, դուք ձեր աղօթներով պահապան եւ պաւապան կը դառնաք ձեր ընտանիքին եւ զաւակներուն: Անդադար աղօթեցէ՛ առանց վիատելու:

ԵՌ Կ'ՈՒՁԵՍ ԳԻՏԱԱ

**ԵՐԲ ԱՊՕՁԵՆԵՐՈՒԴ ՊԱՏԱԽԱՍԱՆ ԿՇ
ՓՆՏՈՒ ԱՍՏՈՒԾՄ, ԿԱՐԳ
ՍՊԱԾՈՒ 20**

ՏԵՌԸ թող լսէ աղօրքներդ, երբ որ անձկուրեան մէջ, մեր հայրերուն Աստամածը ինք թող պաշտպան ըլլայ քեզի: Քեզի օգնութիւն թող դրկէ իր սրբարանէն, եւ Սինուն քեզ զօրացնէ: ՏԵՌԸ թող յիշէ քու նուերներդ, եւ զոհերդ ընդունելի համարէ:

ՏԵՌԸ սրտիդ համեմատ թող տայ քեզի, եւ քու բոլոր փափարներդ կատարէ:

Մենք թու բերած փրկութեամբ պիտի ցնածանք, եւ Աստուծոյդ յաղթանակներ դրօշը պիտի կրենք: ՏԵՌԸ կատարէ բոլոր խնդրանքներդ:

Հիմա գիտցայ, որ ՏԵՌԸ կը փրկէ իր օծեալը, անոր աղօրքին պատախան կուտայ իր սուրբ երկինքնեն, եւ իր զօրութեամբ անոր մեծամեծ յաղթանակներ կը պարզենէ: Ոմանք իրենց պատերազմի կառերուն, ուրիշներ ձիերու կ'ապահնին, բայց մենք Աստուծոյ՝ մեր ՏԻՐՈՂ կ'ապահնինք: Անոնք պիտի ծունկի զան եւ իշնան, մինչ մենք կանգուն պիտի մնանք, գլուխնի բարձր:

Ով ՏԵՌԸ, փրկէ՛ բազաւորը, երբ քեզ կանչենք՝ պատախանէ՛ մեր աղօրքներուն:

Ա.Ռ.Ա.Կ 12

Ան, որ խրատը կը սիրէ իմաստութիւնը կը սիրէ, իսկ ան որ չի հանդուժեած յանդիմանութեան՝ անմիտ է:

Բախտաւոր է ան, Տիրոշմէ շնորի կը ստանայ, իսկ անօրէնը պիտի պապանահի:

Ինչպէս մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնիր, նոյնպէս ալ ո՛չ ով կրնայ արդարները արմատախիլ ընել: